

Թ Ի Ի 25

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ

ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՅ

ՎԵՐԱԲԱՑՈՒՄ 1911—12 ՇՐՋԱՆԻ

ԵՐԵՎԱՆԻ ԱՍՏՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹԵՆԷՆ ԵՏՔԸ

ՆԻՍ ԻԵ.

28 Յունուար 1912



Յպագրութիւն 8. ՏՕՂՐԱՄԱՃԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ, Պապր-Ալի ձատտէսի, Թի. 49

1912

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎ

ԲԱՑՈՒՄ 1911—1912 ՆՍՏԱՇՐՋԱՆԻ

ՆԻՍ ԻԵ

27 ՅՈՒՆՈՒՍԻ 1912

Ն Ա Ի Ա Գ Ա Շ . — Տ. ԵՂԻՇԷ ԱՐՔԵՊՍԿ. ԴՈՒՐԵԱՆ

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ . — ՄԱՆՈՒԿ ԷՖԷՆՏԻ ԱԶԱՐԵԱՆ

ՕՐԱԿԱՐԳ

1. — Տեղեկագիր Ա.սենապետաց Դիւանի ի մասին Երուսաղէմի Պատրիարքական ընտրութեան :
2. — Ընտրութիւն խորհրդարանական յանձնաժողովոյ , Լրէցեան Ա.ի մասին կատարելի փնտրութեան :
3. — Տեղեկագիր Ա.սենապետաց Դիւանի ի մասին Օրմանեան Ա.ի ամբասանութեանց :
4. — Տեղեկագիր Ա.սենապետաց Դիւանի, ի մասին Թրքահայոց կողմէ Ամենայն Հայոց Հայրապետութեան մատուցանելի գրին :
5. — Խնդիր Եուանէսփոյի :

(Ատեանը բացուեցաւ ի ներկայութեան 50 երեսփոխանաց, որոց թիւը յանգեցաւ ապա 67ի) :

(Ատենադպիր էֆ. կարդաց հետեւեալ գիրը) :

ԲԱՅԱԿԱՅՈՒԹԻՒՆ Ս. ՆԱԽԱԳԱՀԻ

Վսեմաշուք Ատենապետ էֆէնտի

Ազգ. Երեսփ. Պատկ. Ժողովոյ

Այսօր յետ միջօրէի Պուլկարիոյ Վսեմ.

Ա.ՏԵՆ. ԷՖ. — Ս. Պատրիարք Հայրը այսօրուան նիստէն բացակայութիւնը կը հաղորդէ մեզ հետեւեալ նամակով :

դեպքանին փոխադարձ այցելութիւնն ընդունելու հարկադրուած ըլլալով չպիտի կրնամ Պատկատելի Ժողովոյդ այսօրուայ



նխատին նախագահել, իմ այս ակամայ բացակայութեան համար Պատկառելի Ժողովոյդ ներողամտութիւնը խնդրելով :

Մնամ աղօթարար
Պատրիարք Հայոց Թուրքիոյ
Յովն. Արքեպս. Արքեպոստոլ

ԱՏԵՆ. ԷՖ. — Ուրեմն կը հրաւիրեմ երիցագոյն եկեղեցական երեսփոխաններէն Դուրեան Սրբազանը, որ արտասանէ բացման աղօթքը եւ հաճի նախագահել այսօրուան ժողովին :

ԲԱՑԱԿԱՅՈՒԹԻՒՆ ԵՐԵՍՓՈՒՍԱՆԱՑ

ԱՏԵՆ. ԷՖ. — Վահան էֆ. Էսաեան անձնական տկարութեան պատճառաւ այսօրուան նիստէն բացակայութիւնը հաղորդած է, կ'արձանագրենք զինքը օրինաւոր բացակայ :

ՆՊԱՏԱՐՆԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱՑ ԽՆԳԻՐԸ

ԱՏԵՆ. ԷՖ. — Նպաստընկալ ուսանողաց յանձնաժողովին կողմէ Մ. Նալպանտեան ստորագրութեամբ նամակ մը կայ, ժողովը յարմար կը դատէ՞ որ կարգացուի :

Ա. ԱԼՊՈՅԱՃԵԱՆ ԷՖ. — Այդ նամակը պէտք է շրկուի Վարչութեան, որ եթէ իր ձեռնհասութենէն վեր գտնէ յղէ այս ժողովին : Այստեղ երեսփոխաններու նամակներ եւ վաւերացեալ հանրագրութիւններ միայն կը կարգացուին :

ԱՏԵՆ. ԷՖ. — Ուրեմն առանց կարգաւոր կը յղենք Վարչութեան :

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆՔ ԵՐԵՍՓՈՒՍԱՆԱՑ

Ա.

ԱՏԵՆ. ԷՖ. — Գասպարեան էֆ. առա-

ջարկութիւն մը ունի կազմական կանոնադրի մասին պիտի կարգանք :

(Ատենադպիր էֆ. կարգաց հետեւեալ գիրը) :

Վսեմաշուք Ատենապետ-էֆէնտի

Ազգ. Երեսփ. Ընդհ. Ժողովոյ

Ազգ. Կեդր. Վարչութեան Ուսումն. Խորհուրդն երկու տարի պաշտուելով պատրաստած էր Ազգ. կրթութեան կազմական կանոնագրի ծրագիր մը, որ 12 Նոյեմբեր 1910ին մատուցած էր Ազգ. Կեդր. Վարչութեան նախորդ Խառն Ժողովին ի վաւերացումն. այս խնամեալ աշխատութիւնն որ կը բաղկանար 134 յօդուածներէ, առանձինն տպագրուելով ցրուած էր Ազգ. Երեսփոխանաց, Վարչութեան անդամոց, մայրաքաղաքիս Թաղ. Խորհրդոց, ինչպէս նաեւ Գաւառ. Առաջնորդարաններուն, պատեհութիւն ընծայելու անոնց, որպէս զի իրենց ղեկավարութիւնները յայտարարեն անոնք առ Վարչութիւն՝ քննութեան պահուն նկատողութեան ատուելու նպատակաւ :

Նախորդ Վարչութիւնը թէպէտ շատ ուշ ձեռնարկած էր յիշեալ ծրագրի քննութեան, բայց յետոյ հարկադրուած էր փոխանցել զայն իր յաջորդին՝ որ բաւականացաւ առանց քննելու վերադարձնելով արդի Ուսումն. Խորհուրդին, ուր կը մնայ երեսի վրայ, մինչ նախորդ Վարչութեան եւ Ուսումն. Խորհուրդին միջեւ փոխանակուած պաշտօնագրերն աչքէ անցնել պիտի բաւէր հաստատելու համար թէ սոյն կանոնադրը ներկայ դպրոցական տարեշրջանէն սկսեալ գէթ առժամաբար եւ առ ի փորձ գործադրութեան զննելն որքան հարկեցուցիչ եւ ստիպողական դարձած էր արդէն :

Ուստի կ'առաջարկեմ յանձնարարել

Խառն Ժողովին, որ փութացնէ անոր ըննութիւնը եւ ըստ այնմ գործադրութեան զնէ զայն անյապաղ :

Մնամ յարգանօք
Ազգային Երեսփոխան
Ա. Յ. Գասպարեան

4 Նոյեմբեր 1911

ԱՏԵՆ. ԷՖ. — Այս գիրն ալ կը յանձնենք Ազգային Վարչութեան ուղարկութեան :

Բ.

ԱՏԵՆ. ԷՖ. — Մէկ քանի երեսփոխաններու ստորագրութեամբ առաջարկութիւն մը կայ դիւանիս վրայ կը յանձնեմ ձեր ուղարկութեան :

(Ատենադպիր էֆ. կարգաց հետեւեալ գիրը) :

Խորին ցաւով լսեցինք Ֆրանսացի ծանօթ գրագէտ ու գործիչ Պ. Բիէռ Քիլեատի վաղահաս մահը : Ինչպէս յայտնի է ամենուս, հանգուցեալը իր կեանքին ամենէն բեղուն շրջանը եւ իր տաղանդին ամբողջ կորովը ի սպաս դրաւ հայկական դատին՝ մեր տառապանքն ու պահանջումները ներկայացնելով Եւրոպայի հանրային կարծիքին Համիտեան բռնակալութեան ատեն :

Այս ազնիւ ու վեհօղի Ֆրանսացիին մահուան առթիւ, կ'առաջարկենք որ Ազգ. Ժողովը իր ցաւակցութիւնը յայտնէ հրապարակաւ :

Երուանդ Օսեան
Միհրդատ Հայկազն
Ա. Սուլին

Ն. ՕՀԱՆԵԱՆ ԷՖ. — Ես ալ կը ձայնակցիմ մեր պաշտօնակիցներուն եւ իմ ցաւս կը յայտնեմ այդ պատուական եւ հայասէր անձին մահուան առթիւ : Ժո-

ղովը պէտք է պաշտօնապէս իր ցաւը յայտնէ հանգուցելոյն այրիին :

ՉԱՅՆԵՐ. — Այո, այո :

ՅՏԵՆ. ԷՖ. — Դիւանս Ազգ. Ժողովի զգացման թարգմանն ըլլալով, հեռագրաւ ցաւակցութիւն պիտի յայտնէ Տիկին Բիլեատի :

Գ.

ԱՏԵՆ ԷՖ. — Երեսփոխաններու կողմէ երկու հարցապնդումներ ներկայացուած ըլլալով կը յանձնեմ ձեր ուղարկութեան :

(Ատենադպիր էֆ. կարգաց հետեւեալ երկու գիրը) :

Ազնուաշուք էֆէնտի,

Օսմ. Երեսփոխանական ընտրութեանց առթիւ լրագրական կարգ մը հրատարակութիւններ կ'ըլլան. կը փափաքէի գիտնալ թէ Ազգ. Պատկ. Վարչութիւնը ինչ ուղղութիւն գծած է, եւ ո՞ր մարմինն է որ հայ ազգի անունով պիտի վարէ ընտրական պայքարն եւ ներկայացնէ ֆանսիօններն :

Պիտի խնդրէի Պատկ. Դիւանէդ ստիպողութիւն տալ այս հարցապնդման :

Յարգանօք
Տօֆ. Թիւլեան

Վսեմաշուք Ատենապետ էֆ.

Ազգ. Երեսփ. Պատկ. Ժողովոյ

Օսմ. Երեսփոխանական ընտրութիւնները կը սկսին ի մօտոյ, Այժմէն ընտրական պայքարն սկսած է եւ Թուրքիոյ բազմացուցիչ տարրերը իրենց մասնակցութեան չափով պիտի ցոյց տան իրենց կենսունակութիւնը եւ միանգամայն քաղաքացիական հասունութիւնը : Որպէս

Տաճկաստանի անդրանիկ սահմանադրական ժողովուրդը մեր ազգը առաւել եւս շահագրգռուած պիտի ըլլայ յառաջիկայ ընտրութեանց ճակատագրով ու այս պարագային իր բոլոր ջանքերը պիտի լարէ՝ որքան հնար է Հայոցս համար նպաստաւոր ելքի մը հասցնելու ընտրութիւնները հայաբնակ դաւառներու եւ մայրաքաղաքի մէջ :

Արդ, նկատելով որ մինչ մէկ կողմէ Ազգ. Պատրիարքարանը ի պաշտօնէ յայտարարեց թէ ինք չէզոք պիտի մնայ յառաջիկայ պետական օրէնսդրական ընտրութեանց մէջ :

Նկատելով որ նոյնը յայտարարուեցաւ ե՛ւ մամուլին մէջ ազգային զանազան շրջանակներու կողմէ :

Նկատելով որ, հակառակ այդ հրապարակային յայտարարութեանց, Ազգ. Ժողովի Մայր Գիւանի մի մասը, ինչպէս նաեւ Ազգ. Կեդր. Պատկ. Վարչութեան Ատենապետն ու Ազգ. Ժողովի խորհրդարանական խմբակցութիւնները յաճախակի գումարումներով տեղի կուտան թիւր մտածումներու եւ տարակարծիքութեանց :

Նկատելով որ, «համազգային» յորջորջուող ինչ որ ժողով, առանց ո եւ է լուրջ հիմունք եւ կազմութիւն ունենալու, սկսած է ու կը շարունակէ դուռ ժամավաճառ ըլլալ եւ հայ քաղաքացիներու ուշքն ու միտքը շեղել բուն իսկ ընտրական պայքարէն, տեղին վրայ ու լարուած ճիգերով ջանադիր ըլլալէ :

Նկատելով որ, այժմ աւելի քան երբ եւ իցէ թանկ են հայ ժողովուրդին վայրկեանները եւ կենսական անհրաժեշտութիւն է որ իւրաքանչիւր հայ մարդ յստակ ու նպատակաշարժ տեսութեամբ լիովին անձնատուր ըլլայ իր քաղաքացիական պարտականութեան կատարումին եւ որ այդ բանի համար պէտք է ամէն բանէ առաջ իւրաքանչիւր հայ քաղաքացու

յայտնի ըլլայ ՀԱՅ Ա.ՁԳ.ԻՆ ԴԻՐԲՆ ՈՒ ՁԳՏՈՒՄՆԵՐԸ :

Նկատելով միւս կողմէ որ՝ հայ ազգային զանգուածին ամբողջութեան շահերը կը պահանջեն իսկոյն եւ եթ վերջ դնել ներկայ առխարխափ ու անստոյգ կացութեան, իսկ այդ կարելի է միայն ստեղծելով հեղինակաւոր մարմին մը, որ իրաւական հիւնուեմ ունենար՝ իր մէջ խտացնելով հայ ազգային բոլոր պաշտօնական մարմիններն ու հաստատութիւնները՝ խօսելու եւ գործելու յանուն ԱՄԻՈՂ.Ձ ՀԱՅ Ա.ՁԳ.ԻՆ եւ ծրագրելու մեր ժողովուրդին բուն իրք ուղղութիւնը :

Նկատելով որ, այդ նպատակին չեն ծառայեր երբեք ֆուլիաներուն ետեւ կատարուող բանակցութիւններն ու մասնակի քայլերն այս կամ այն խմբակներ կողմէ :

Կուգամ առաջարկել Պատկ. Ժողովին որ՝ ընդունելով խնդրին բացայայտ ստիպողականութիւնը՝ իսկոյն եւ եթ կազմէ յատուկ մարմին մը, պաշտօն տալով անոր ղեկավար այլ յարանուանութեանց ու մարմիններու եւ անոնց պաշտօնակալներ կայացուցիչներուն հետ համախորհուրդ մտածելու, ծրագրելու եւ գործադրութեան դնելու ա՛յն միջոցները, որոնցմով կարելի պիտի ըլլայ ապահովել մեր ազգային շահերուն, թիւին, իրաւունքին եւ արժանապատուութեան համապատասխան ընտրութիւններ Օսմանեան Խորհրդարանի համար :

Յայտնելով պատրաստակամութիւնս յատենի Պատկ. Ժողովիդ ալ պարզելու իմ տեսութիւնները ներկայ առաջարկիս մասին եւ խնդրելով, Տէր Ատենապետ, որ բարեհաճիք զայն անմիջապէս ներկայացնել Պատկ. Ժողովին նկատառման :

Մնամ յարգանք
Ազգային Երեսփոխան
Հմայեակ Արամեանց

Հ. ԱՐԱՄԵԱՆՑ ԷՖ. — Իմ գրութեանս մէջ արդէն պէտք եղածը ըսած եմ, բայց կը փոփաքիմ բերանացի մէկ քանի խօսք ալ ընել այս կարեւոր խնդրոյն նկատմամբ : Ես այս խնդրոյն վրայ կը նայիմ ոչ թէ իրրեւ Պոլսեցի, այլ իբրև դաւաճացի եւ աւելի մօտէն շահագրգռուող : Երբ աչքի առջեւ ունենանք գաւառէն եկած նամակները, կը հասկնանք արող ամբողջ մտայնութիւնը, եւ կը տեսնենք որ ամբողջ գաւառը իր բոլոր յոյսը կեդրոնացուցած է Պոլսոյ վրայ, որպէս զի նպատակայարմար եւ խելացի հրահանգներ տայ : Խորհրդարանի ցրտելէն ի վեր շատ ատեն անցաւ եւ այս միջոցին, կարգ մը ժողովներ, յանձնաժողովներ կազմուեցան այստեղ, իրրեւ թէ հրատապ եւ կենսական խնդրով զբաղելու համար, բայց ցարգ դրական ելքի չեն յանգած : Երէկ եւ այսօր ստացած տեղեկութիւններս ցոյց կուտան որ պարզ ժամավաճառութիւն է եղածը եւ գաւառը կը սպասէ ապարդիւն : Ազգ. Վարչութիւնը իր չէզոքութիւնը յայտարարել է. այս չէզոքութիւնը Ազգ. Ժողովը պիտի իւրա՛ցնէ թէ ոչ չեմ գիտեր, բայց ես դէմ եմ չէզոքութեան, եթէ կայ ոյժ մը որ իրաւունք ունի յանուն ըզմանդակ տաճկահայութեան արտայայտուելու, այդ միակ մարմինը այս ժողովն է : Ես չեմ անոնցմէ որ կը ժրխտեն կուսակցութեանց գործունէութիւնը, ես կ'ընդունիմ որ պատմական անցեալ ունեցող այս մարմիններն ամենէն աւելի ձեռնհաս են ընտրական պայքարը մղելու, սակայն բնաւ չեմ ընդունիր որ ո եւ է կուսակցութիւն ու ղունիր որ ո եւ է կուսակցական թէ խմբակցութիւն՝ ըլլայ Դաշնակցական թէ Հնչակեան կամ Վերակազմեալ կամ Ռամկավար, մազի շափ իրաւունք տայ ինքզինքին, ըսելու որ ես ազգն եմ եւ մի կամքս պէտք է տիրապետէ : Կ'իմանամ որ մեր քաղաքական կազմակերպութիւնը ոչ միայն մինչեւ հիմայ եզրակացութեան մը չեն յանգած, այլ եւ եղած կապերն մը չեն յանգած, այլ եւ եղած կապերն խզուած են : Ժողովուրդն եւ իր շահը

վեր է կուսակցական ո եւ է. նկատումէ : Պէտք է որ քաղաքական կուսակցութիւններն ալ ներկայ կենսական եւ հրատապ խնդրին մէջ համաձայնէին, սակայն յանուն ազգին գործելու ո եւ է իրաւունք պէտք է խել անոնց ձեռքէն եւ դարձնել այս ժողովին, ըսելով որ դուն մինակ այս իրաւունքն ունիս : Վարչութեան չէզոքութիւնը յայտարարուելէ յետոյ պէտք է Ազգ. Ժողովն ինքն իսկ իր մէջէն ծնունդ տայ մարմինի մը որ միւս յարանուանութեանց հետ ձեռք ձեռքի տալով գործէ, ծրագրելով իր նպատակն եւ որոշ քայլեր առնելով : Ազգ. Ժողովի այսպիսի նիստի մը մէջ՝ քիչ յետոյ եթէ հարկ տեսնուի, Թուրքիոյ մէջ գործող Իթիլաֆի եւ Իթիհատի հանդէպ դիրք ձշգելու կուսակից չեմ : Ժողովին հաւաքական վստահութիւնը վայելող գործին հմուտ եւ ձեռքն հաս տարրերէ մարմին մը պէտք է կազմէ իր մէջէն Ազգ. Ժողովը եւ անիկայ պէտք է գործէ :

ՉԱՅՆԵՐ. — Բոլորովին չէզոք մարմին մը :

Հ. ԱՐԱՄԵԱՆՑ ԷՖ. — Չէզոք բառը չեմ ընդունիր :

Յ. ՍԹԱՄՊՈՂԼԵԱՆ ԷՖ. — Ոչ թէ չէզոք, այլ այնպիսի անձերէ բաղկացած, որոնք մեկուս ըլլալ չուզեն :

ՏՐ. Ն. ԹԻԻԼԵԱՆ ԷՖ. — Թող նախ վարչութիւնը իմ հարցապնդումիս պատասխան տայ :

Ո. ՄԱՐՏԻԿԵԱՆ ԷՖ. — Ամէնուն փափաքն է այսօր որ Օսմ. Խորհրդարանը ունենայ իր ամենէն արդիւնաւոր անդամները, որովհետեւ Օսմ. Սահմանադրութեան բարեք գործադրութիւնը՝ երկրին ներկային ու ապագային փրկութիւնը կը նշանակէ : Այս տեսակէտով հայ ազգը պարտաւոր կը զգայ ղինքը հոն դրել, պարտաւոր կը զգայ ղինքը հոն դրել, պարտաւոր կը զգայ ղինքը հոն դրել :

Օսմ. Սահմանադրութեան լաւ ծառայու-
թիւններ կատարելու կոչուած եւ պա-
հանջուած կարողութիւնը ունեցող ան-
դամներ: Այն օրէն իսկ երբ Օսմ. Խորհրդա-
րանի վերակազմութեան հարցը ծագեցաւ,
մեզի համար նկատելի կարեւոր կէտեր
կային: Վարչութիւնը դիտեց որ նախ
ազգը անցեալ Խորհրդարանին մէջ իր թի-
ւին համապատասխան թուով երեսփո-
խաններ չկրցաւ զրկել, հետեւաբար այս
անգամ պարտաւոր էր աշխատիլ որ հայ
երեսփոխաններուն թիւը իր թիւին հա-
մապատասխանէր, եւ երկրորդ որ հայ
ազգը պէտք էր որ հոն զրկէր հայ ազգին
համբաւը, խորհրդարանին զիրքը բարձր
պահող, տաղանդը մարմնաւորող, իբր հայ
եւ օսմանցի խորհող, ազգային առանձնա-
շնորհումները իր ընկերներուն հետ հա-
մախորհուրդ պաշտպանող անդամներ:
Ուստի Վարչութիւնը անհրաժեշտ նկատեց
կազմել ընտրական գործին հսկող եւ պէտք
եղած բացատրութիւնները ընտրողներուն
տուող մարմին մը, փափաքելով որ ընտ-
րական գործը կատարուի համազգային
գործակցութեամբ: Վարչութիւնը նկա-
տեց որ եթէ ընտրողական մարմինները
ճիւղաւորուէին կամ առանձինն աշխա-
տէին, կրնար ազգը տուժել, ուստի ան-
հրաժեշտ էր որ Պոլսոյ մէջ գտնուէր միակ
մարմին մը, որ աշխատէր համակամ: Հե-
տեւաբար, Պատկ. Ժողովից յարգելի Ատե-
նապետն եւ այս Ժողովին զանազան խըմ-
բակցութեանց ներկայացուցիչները Յունվ.
13ին նիստի հրաւիրուեցան Ս. Պատրիար-
քին նախագահութեամբ: Այդ խորհրդակ-
ցութեան մէջ այն եզրակացութեան յան-
գեցան թէ ազգային առանձնաշնորհում-
ներու խնդրին շուրջ ոչ ոք տարաձայն
չէր գտնուէր եւ միաբան պէտք է աշխա-
տէր միւս ընկերներուն հետ: Հայը կրնար
երեսփոխան մը ընտրել եւ զրկել, սա-
կայն պահանջուածը այն էր որ աշխատէր
համակամ: Վարչութիւնը ինք գործօն դեր
չստանձնէր ընտր. պայքար մղելու, բայց
կ'ուզէ որ ազգին փափաքները իրագործելու

համար մարմին մը կազմուի, ուր խմբակ-
ցութիւնները իրենց ներկայացուցիչները
կը զրկեն: Այս սկզբունքով, Ազգ. Ժողովին
այն անդամները, որ ներկայ էին և Ժողովից
զանազան դասակարգերը կը ներկայա-
ցընէին, ընդունեցին որ այդ յանձնաժո-
ղովը ընդլայնեն եւ հրաւիրուեցան հայ
յարանուանութեանց անդամներ: Թէ խոր-
հրդակցութիւնները ի՞նչ եղրակացութեան
յանգեցան, արդէն ծանօթ են ձեզ եւ ա-
սոնք լիութի բաւական են պէտք եղած
զաղափարը կազմել տալու խնդրոյն վրայ:

ՏՐ. Ն. ԹԻԻԼԵԱՆ ԷՖ. — Վարչու-
թեան պատասխանը զիս չգոհացնէր:
Վարչութիւնը չէզո՞ք պիտի մնայ թէ
պիտի մասնակցի: Վարչութիւնը կ'ըսէ
թէ մենք խնդիրը յանձնեցինք կուսակ-
ցութիւններէ, յարանուանութիւններէ
կազմուած մարմնոյ մը, բայց ո՞ր է ժո-
ղովուրդը, ինչո՞ւ չհրաւիրուեցան անոր
անդամները. ահաւասիկ այս կէտերն են
որ մեք ուշադրութիւնը կը գրաւեն:

ՏՐ. Ս. ԹԵՐԶԵԱՆ ԷՖ. — Վարչու-
թիւնը յայտարարեց որ չեզոք մնալ որո-
շած է, բայց միւս կողմէ թերթերու մէջ
կը կարգանք որ ինք կը թելադրէ որ խըմ-
բակցութիւնները միանան եւ նախաձեռ-
նութիւն ստանձնեն այս գործին մէջ: Ես
հակասութիւն կը տեսնեմ ասոնց մէջ,
բայց միեւնոյն ատեն պարտք կը համարիմ
յայտարարելու որ Վարչութիւնը չկրնա՞ր
չեզոք մնալ որովհետեւ ուղղակի իրեն կը
պատկանի այս խնդիրը: Անշուշտ ընտրա-
կան պայքարի չկրնար մասնակցիլ Վար-
չութիւնը, բայց միեւնոյն ատեն, դիտել
կուտամ որ սահմանադրական հիմնական
սկզբունքներէ մէկն է պաշտպանել ազ-
գին իրաւունքները, արդ Օսմ. Խորհրդա-
րանին մէջն է որ պիտի պաշտպանուին
ազգին կենսական իրաւունքները, այսինքն
հոն պիտի փնտռենք կեանքի, ինչքի եւ
պատուոյ ապահովութիւնը, հետեւաբար
ընտրական պայքարը ժողովուրդին թող

լով, Վարչութիւնը պէտք է կարգ մը
էական խնդիրներու համար թելադրու-
թիւններ ընէ, օրինակի համար առաւել
թուով երկրորդ կարգի ընտրողներ ունե-
նալու համար, պէտք է Թաղ. Խորհուրդ-
ներուն հրահանգ տան, որպէս զի առաջին
կարգի ընտրողները՝ որոց քուէով պիտի
ընտրուին երկրորդ կարգի ընտրողները՝
իրենց անունները արձանագրել տան: Այս
մասին Վարչութիւնը ի՞նչ հրահանգ զրկեց,
մինչդեռ Յունաց Պատրիարքարանը չոր-
րորդ շրջաբերականը կը հանէ: Գուաւո-
ները ի՞նչ հրահանգ զրկեցինք, ոչինչ,
ուրեմն մինք կը քննանք եւ ասոնց դէմ
արդարացում չկրնար ըլլալ մեր ձեռնպա-
հութիւնը: Այս կերպով խնդիրը աւելի
կը կնճռուի: Վարչութեան կ'իջնայ ան-
միջապէս գործի սկսիլ. եւ առանձինն
մարմնոյ մը միջոցաւ ողի ի բոլին աշ-
խատիլ, թող տալով խմբակցութիւն-
ներու որ անոնք ալ իրենց գործը կա-
տարեն: Ես կը վախնամ որ պիտի զղչան
ի վերջոյ, երբ այս անտարբեր վիճակը շա-
րունակէ եւ կամ ամէն գործ ձգուի կու-
սակցութեանց ձեռք:

Պ. ՓԱՓԱԶԵԱՆ ԷՖ. — Յառաջիկայ
ընտրութեանց առթիւ ազգին համար հե-
տեւելի ամենէն յարմար ուղղութիւնը
տեսելու համար, նախ պէտք է անմիջա-
պէս մեր մատը դնենք վէրքին վրայ:
Վարչութիւնը որքան ալ պնդէ թէ չեզոք
պիտի մնայ, մենք ալ պէտք է ըսենք թէ
սխալ քայլ առաւ, ատոր հետեւանքը
սկսած է արդէն զգալ, ինչպէս Արամեանց
էֆ. ըսաւ: Եթէ կայ մարմին մը, ուրկէ
էֆ. ըսաւ է թէ կայ մարմին մը, ուրկէ
պէտք է ըզլիի ներկայացուցչական հան-
դամանք ունեցող ո եւ մարմին, այն մար-
մինն ալ այս Ժողովն է, իսկ եթէ կ'ու-
ղեն որ Պատրիարքարանը մասնակցած
չըլլայ, այն ատեն չորս տարի առաջուան
«Սահմանադրական Ակումբը» երեսուն թող
գայ եւ գործէ, ոչ թէ իբրեւ անհատ այլ
մարմին մը որ իր ետեւ ձայն մը ունենայ:
Պէտք էր արդէն հրաւիրուէին նաեւ հայ
հուսկական և հայ բողոքական յարսնուա-

նութիւնները ինչպէս եղաւ անցեալին մէջ:
Հայ Սահմանադրական մարմնոյն ատենա-
պետն էր Գարահան էֆ. եւ պարտք կը
ծանրանար իր վրայ բերելու այս առա-
ջարկը այլեպէս, որպէս զի աշխատուեալ
արդիւնք մը յառաջ գար: Ազգ. Ժողովի
անդամները կրնային հրաւիրուիլ ոչ իբր
երեսփոխան այլ անհատ: Եւ եթէ այս ալ
անկարելի է Ազգ. Ժողովոյ Ատենապետը
ինք պէտք է հրաւիրէր ոչ թէ 18 կամ 10,
այլ նոյն իսկ 8 երեսփոխան եւ գործի
ձեռնարկել:

Հ. ԽՕՃԱՍՍՐԵԱՆ ԷՖ. — Նախ եւ ա-
ռաջ պէտք կը զգամ ըսելու որ զիս չի շա-
հազոգուր թէ հայը որքան երեսփոխան
պիտի ունենայ Խորհրդարանին մէջ, որով-
հետեւ հայը չունի մեծամասնութիւն շատ
տեղեր որպէս զի առանց ուրիշ տարրի
օժանդակութեան կարենայ երեսփոխան
ընտրել. մենք գիտենք թէ օտարին շնորհը
ինչ կ'արժէ եւ այնպէս կը կարծենք որ
թերեւս օր մը մեր առաջին երեսփոխա-
նութիւնը պիտի նախընտրենք իբրեւ ճշ-
մարիտ ազգային ներկայացուցչութիւն:
Դարձեալ խնդիր չէ ինձ համար թէ ըլ-
լան անոնք խօսուեն կամ անխօս, որով-
հետեւ արժանիքի տէր անձեր այնտեղ
զրկելու հետամտութիւն եղած ատեն, ա-
նոնք նախարարական աթոռներու տէր
պիտի ըլլան եւ այդ կերպով անխօսներու
թիւը պիտի աւելնայ: Այս է պատճառը
անա որ զիս չի շահազոգուր այս խնդիրը:
Բայց Վարչութիւնը կ'ըսէ որ ինք չպիտի
մասնակցի ընտրական խնդրոյն. սակայն
հակասակ իր յայտարարութեան կը կազմէ
մարմին մը եւ անոր որոշումները պար-
տադիր կ'ընէ, ասով չեզոքութիւնը կոր-
սուած կ'ըլլայ եւ մէջ մտած կ'ըլլայ գոր-
ծին: Արդէն ես այդ չեզոքութիւնը Վար-
չութեան անձնապահութիւնը կը նկատեմ:
Այս ընտրական խնդրոյն առթիւ հայոց
քաղաքական գործերու չի խառնուելու
հաւասիկ որ կառավարութիւնը դիմէ Յու-

Օսմ. Սահմանադրութեան լաւ ծառայութիւններ կատարելու կոչուած եւ պահանջուած կարողութիւնը ունեցող անդամները Սյն օրէն իսկ երբ Օսմ. Խորհրդարանի վերակազմութեան հարցը ծագեցաւ, մեզի համար նկատելի կարեւոր կէտեր կային : Վարչութիւնը զիտեց որ նախ ազգը անցեալ Խորհրդարանին մէջ իր թիւին համապատասխան թուով երեսփոխաններ չկրցաւ զրկել, հետեւաբար այս անգամ պարտաւոր էր աշխատիլ որ հայ երեսփոխաններուն թիւը իր թիւին համապատասխանէր, եւ երկրորդ որ հայ ազգը պէտք էր որ հոն զրկէր հայ ազգին համբաւը, խորհրդարանին զիրքը բարձր պահող, տաղանդը մարմնաւորող, իբր հայ եւ օսմանցի խորհող, ազգային առանձնաշնորհումները իր ընկերներուն հետ համախորհուրդ պաշտպանող անդամներ : Ուստի Վարչութիւնը անհրաժեշտ նկատեց կազմել ընտրական գործին հսկող եւ պէտք եղած բացատրութիւնները ընտրողներուն տուող մարմին մը, փափաքելով որ ընտրական գործը կատարուի համազգային գործակցութեամբ : Վարչութիւնը նկատեց որ եթէ ընտրողական մարմինները ճիշդաւորուէին կամ առանձինն աշխատէին, կրնար ազգը տուժել, ուստի անհրաժեշտ էր որ Պաշտոյ մէջ գտնուէր միակ մարմին մը, որ աշխատէր համակամ : Հետեւեալբար, Պատկ. Ժողովից յարգելի Ատեհնապետն եւ այս Ժողովին զանազան խորհրակցութեանց ներկայացուցիչները Յունու. 13ին նիստի հրաւիրուեցան Ս. Պատրիարքին նախագահութեամբ : Այդ խորհրդակցութեան մէջ այն եզրակացութեան յանդեցան թէ ազգային առանձնաշնորհումներու խնդրին չորսը ոչ ոք տարածայն չէր գտնուէր եւ միաբան պէտք է աշխատէր միւս ընկերներուն հետ : Հայը կրնար երեսփոխան մը ընտրել եւ զրկել, սակայն պահանջուածը այն էր որ աշխատէր համակամ : Վարչութիւնը ինք գործօն դեր չստանձնէր ընտր. պայքար մղելու, բայց կ'ուզէ որ ազգին փափաքները իրագործելու

համար մարմին մը կազմուի, ուր խմբակցութիւնները իրենց ներկայացուցիչները կը զրկեն : Այս սկզբունքով, Ազգ. Ժողովին այն անդամները, որ ներկայ էին և Ժողովից զանազան դատակարարներ կը ներկայացնէին, ընդունելին որ այդ յանձնաժողովը ընդլայնեն եւ հրաւիրուեցան հայ յարանուանութեանց անդամներ : Թէ խորհրդակցութիւնները ինչ կըրոկացուեթեան յանգեցան, արդէն ծանօթ են ձեզ եւ սոնք լիովի բաւական են պէտք եղած զազափարը կազմել տալու խնդրոյն վրայ :

ՏՐ. Ն. ԹԻԻԼԵԱՆ ԷՖ. — Վարչութեան պատասխանը զիս չզոհացնէր : Վարչութիւնը չէզոք պիտի մնայ թէ պիտի մասնակցի : Վարչութիւնը կ'ըսէ թէ մենք խնդրը յանձնեցինք կուսակցութիւններէ, յարանուանութիւններէ կազմուած մարմնոյ մը, բայց ո՞ւր է ժողովուրդը, ինչո՞ւ չհրաւիրուեցան անոր անդամները. ահաւասիկ այս կէտերն են որ մեր ուշադրութիւնը կը գրաւեն :

ՏՐ. Ս. ԹԵՐԶԵԱՆ ԷՖ. — Վարչութիւնը յայտարարեց որ չեզոք մնալ որոշած է, բայց միւս կողմէ թերթերու մէջ կը կարգանք որ ինք կը թելադրէ որ խորհրակցութիւնները միանան եւ նախաձեռնութիւն ստանան այս գործին մէջ : Ես հակասութիւն կը տեսնեմ սոսնց մէջ, բայց միեւնոյն ատեն պարտք կը համարեմ յայտարարելու որ Վարչութիւնը չկրնար չեզոք մնալ որովհետեւ ուղղակի իրեն կը պատկանի այս խնդրը : Անշուշտ ընտրական պայքարի չկրնար մասնակցիլ Վարչութիւնը, բայց միեւնոյն ատեն, զիտել կուտամ որ սահմանադրական հիմնական սկզբունքներէ մէկն է պաշտպանել ազգին իրաւունքները, արդ Օսմ. Խորհրդարանին մէջն է որ պիտի պաշտպանուին ազգին կենսական իրաւունքները, այսինքն հոն պիտի փնտռենք կեանքի, ինչքի եւ պատուոյ ապահովութիւնը, հետեւաբար ընտրական պայքարը ժողովուրդին թող

լով, Վարչութիւնը պէտք է կարգ մը էական խնդիրներու համար թելադրութիւններ ընէ, օրինակի համար առաւել թուով երկրորդ կարգի ընտրողներ ունենալու համար, պէտք է թաղ. Խորհուրդներուն հրահանգ տան, որպէս զի առաջին կարգի ընտրողները՝ որոց քուէով պիտի ընտրուին երկրորդ կարգի ընտրողները՝ իրենց անունները արձանագրել տան : Այս մասին Վարչութիւնը ինչ հրահանգ զրկեց, մինչդեռ Յունաց Պատրիարքարանը չորրորդ չըջարերականը կը հանէ : Գուտաւորը ինչ հրահանգ զրկեցինք, ոչինչ, ուրեմն մենք կը քննանք եւ սոսնց դէմ արդարացում չկրնար ըլլալ մեր ձեռնպահութիւնը : Այս կերպով խնդիրը աւելի կը կնճուղի : Վարչութեան կ'իշխայ անմիջապէս գործի սկսիլ. եւ առանձինն մարմնոյ մը միջոցաւ ողի իր թիւն աշխատիլ, թող տալով խմբակցութիւններու որ անոնք ալ իրենց գործը կատարեն : Ես կը վստահմ որ պիտի զղջան ի վերջոյ, երբ այս անտարբեր վիճակը շարունակէ եւ կամ ամէն գործ ձգուի կուսակցութեանց ձեռք :

Պ. ՓԱՓԱՉԵԱՆ ԷՖ. — Յառաջիկայ ընտրութեանց առթիւ ազգին համար հետեւելի ամենէն յարմար ուղղութիւնը տեսելու համար, նախ պէտք է անմիջապէս մեր մտքը դնենք վերջին վրայ : Վարչութիւնը որքան ալ պնդէ թէ չեզոք պիտի մնայ, մենք ալ պէտք է ըսենք թէ ինչպիսի քայլ ստաւ, ատոր հետեւանքը սկսած է արդէն զգալ, ինչպէս Արամեանց ԷՖ. ըսաւ : Եթէ կայ մարմին մը, ուրկէ էՖ. ըսաւ : Եթէ կայ մարմին մը, ուրկէ է զղխի ներկայացուցչական հանգամանք ունեցող ու եւ մարմին, այն մարմինն ալ այս Ժողովն է, իսկ եթէ կ'ուզեն որ Պատրիարքարանը մասնակցած չըլլայ, այն ատեն չորս տարի առաջուան չըլլայ, այն ատեն չորս տարի առաջուան «Սահմանադրական Ակումբը» երեւան թող զայ եւ գործէ, ոչ թէ իբրեւ անհատ այլ մարմին մը որ իր ետեւ ձայն մը ունենայ : Պէտք էր արդէն հրաւիրուէին նաեւ հայ հետեւական և հայ բողոքական յարանուա-

նութիւնները ինչպէս եղաւ անցեալին մէջ : Հայ Սահմանադրական մարմնոյն ատենապետն էր Գարահան ԷՖ. եւ պարտք կը ծանրանար իր վրայ բերելու այս առաջարկը այստեղ, որպէս զի աշխատուեք եւ արդիւնք մը յառաջ գար : Ազգ. Ժողովի անդամները կրնային հրաւիրուիլ ոչ իբր երեսփոխան այլ անհատ : Եւ եթէ այս ալ անկարելի է Ազգ. Ժողովոյ Ատենապետը ինք պէտք է հրաւիրէր ոչ թէ 18 կամ 10, այլ նոյն իսկ 8 երեսփոխան եւ գործի ձեռնարկել :

Հ. ԽՕՃԱՍՍԱՐԵԱՆ ԷՖ. — Նախ եւ առաջ պէտք կը զգամ ըսելու որ զիս չի շահազոգոներ թէ հայը որքան երեսփոխան պիտի ունենայ Խորհրդարանին մէջ, որովհետեւ հայը չունի մեծամասնութիւն շատ տեղեր որպէս զի առանց ուրիշ տարրի օժանդակութեան կարենայ երեսփոխան ընտրել. մենք գիտենք թէ օտարին շնորհ ինչ կ'արժէ եւ այնպէս կը կարծենք որ թերեւս օր մը մեր առաջին երեսփոխանութիւնը պիտի նախընտրենք իբրեւ ճշմարիտ ազգային ներկայացուցչութիւն : Դարձեալ խնդիր չէ ինձ համար թէ ըլլան անոնք խօսուելու կամ անխօս, որովհետեւ արժանիքի տէր անձեր այնտեղ զրկելու հետամտութիւն եղած ատեն, անոնք նախարարական աթոռներու տէր պիտի ըլլան եւ այդ կերպով անխօսներու թիւը պիտի աւելնայ : Այս է պատճառը անա որ զիս չի շահազոգոներ այս խնդրը : Բայց Վարչութիւնը կ'ըսէ որ ինք չպիտի մասնակցի ընտրական խնդրոյն. սակայն հակասակ իր յայտարարութեան կը կազմէ մարմին մը եւ անոր որոշումները պարտադիր կ'ընէ, ստով չեզոքութիւնը կորսուած կ'ըլլայ եւ մէջ մտած կ'ըլլայ գործին : Արդէն ես այդ չեզոքութիւնը Վարչութեան անձնասպանութիւնը կը նկատեմ : Այս ընտրական խնդրոյն առիթով հայոց քաղաքական գործերու չի խառնուելու յառաջիկայ որ կառավարութիւնը զի մէ Յու-

նաց Պատրիարքարանը, Պուլկարներուն, Խախտմարան, մինչդեռ չեն գար մեր Պատրիարքարանը, որովհետեւ մեր Պատրիարքարանը կը դադարեցնէ ինքզինքը ազգին ներկայացուցիչը ըլլալէ. ազգին անձնասպանութիւնը այս է անաւաստիկ. Հայ ազգը 240 մէյուսներու մէջ միայն պէտք չէ որ արժեցնել տայ ինքզինքը, այլ Ազգ. Պատրիարքարանը պէտք է շատ զօրեղ ներկայանայ եւ ազգը ներկայացնելու հանգամանքին մէջ մնայ, պատասխանելու համար կառավարութեան այն առարկութեան թէ դուք բողոքելու իրաւունք չունիք մէյուս ունիք. մենք չէզոքութիւն հռչակելով անգիտակցաբար կառավարութեան տեսակէտն է որ կուզանք հաստատել՝ ըսելով որ իրաւունք ունիք: Քաղաքական կուսակցութիւնները կրնան բանակցութիւններ կատարել, բայց երբ ազգին անուշով կը կատարուին, պէտք է պիտանալ որ, այդ հեղինակութիւնը միայն Պատրիարքարանն ունի եւ անիկա պէտք է պահէ իր այս իրաւունքը եւ հսկէ հանրային եւ ազգային շահերու պաշտպանութեան: Ես կ'առաջարկեմ որ Պատրիարքարանը իր ետեւը ունենալով կողմակերպութիւնները՝ հանրային կարծիքը ուղղէ, պարտաւորելու համար մեր առաջարկները:

Յ. ՇԱՀԻԿԵԱՆ ԷՓ. — Ցարդ ըսուածներուն մէջ խնդիրը իր ճշդութեամբ չներկայացուեցաւ, ըսուած խօսքերէն իմ ստացած տպաւորութիւնս այս է որ հարցին էութիւնը յեղաշրջուած կը ներկայացնեն եւ այս կամ այն քաղաքական կուսակցութիւններու սխալ դիտումներ կը վերադրեն, ըսելով որ իբր թէ անոնք յանուն ազգին կը բանակցին: Կը պատասխանեմ թէ կուսակցութիւնները երբեք չեն յաւակնած յանուն ամբողջ ազգին խօսելու կամ գործելու: Գալով այն առաջարկին թէ Պատրիարքարանը ազգին իրաւունքները պաշտպանելու համար իր ձեռքը առնէ պայքարը, անոր ալ կը պա-

տասխանեմ թէ ազգը վտանգի ենթարկելու համար, աւելի յաջող ճանապարհ էր կրնար ըլլալ: Ոչ մի երկրի մէջ Խորհրդարանը վարչական ու եւ խնդիր ձեռք չառնէր, այսպիսի ընթացք մը պիտի նշանակէր որոշ հոսանքներ, քաղաքական վարդապետութիւններ ազգին վրայ պարտադիր ընել, հետեւաբար անոնք չեզոք կը մնան եւ քաղաքական կուսակցութիւնները կը վարեն պայքարը եւ ժողովուրդը որուն որ համակրի, անոր կուտայ քուէն: Ազգ. Ժողովը եւ Պատրիարքարանը, չեն կրնար յանուն ազգին՝ այս կամ կուսակցութեան յարիլ, այս տեսակ ձեռնարկ մը ազգային իրաւունքներուն դէմ է, ճիշդ է որ Յունաց Պատրիարքարանը շրջաբերականներ զրկեր է, բայց ոչ թէ քաղաքական պայքարի մասնակցութեան համար, այլ ընտրելիներու պարտականութեան գիտակցութիւն ներշնչելու համար: Հարկաւ Պատրիարքարանը եւ Թաղ. Խորհուրդները ընտրական գործողութիւններ պիտի կատարեն, բայց ասիկայ ըսել չէ քաղաքական պայքար կը մղեն: Եթէ կը կարծէք որ Պատրիարքարանը իր չեզոքութենէն հրաժարելով, պիտի յաջողի 10—20 ձայն զրկել, 240 հոգիի մէջ կը խեղդուի անիկայ, ասիկայ վտանգ է, որովհետեւ 50—100 հոգի ազգը չեն ներկայացնել եւ 10—20 անձեր իրենք իրենց քաղաքական ուղղութիւն մը կրնան գծել եւ պարտաւորեցնել ամբողջ հայ ազգը անոր հետեւելու: Եւ որովհետեւ այս ժողովը չկրնար միանալ խմբակցութիւններու մէջ, ամենամեծ ծառայութիւնը մատուցած կ'ըլլայ չեզոքութիւն պահելով:

Հ. ԱՐԱՄԵԱՆՑ ԷՓ. — Այլ է երկրի մը բաղկացուցիչ տարրերուն հետ աշխատիլ տիրող պետութեան խորհրդարանի անդամ ընտրել տալու համար, այլ է եթէ պայքար մղէր ուղղակի իր խորհրդարանի անդամներու ընտրութեան համար:

Ա. ՎՈՍՄԵԱՆ ԷՓ. — Ես ուշադրու-

թեամբ լսելով բոլոր խօսուածները, յանդեցայ այն եղրակացութեան թէ երբ պայքար կայ, կուսակցութեանց յարելու անհրաժեշտ պէտք ալ կայ, որովհետեւ եթէ պայքար պիտի մղենք, ու եւ կողմ հրապարակ պիտի գայ եւ բնականաբար պիտի յարի մէկուն կողմը: Կ'ուզէք որ ընտրական պայքարին վրայ խօսինք, բայց չխօսինք օսմանեան քաղաքական հոսանքներու իթթիհատի եւ իթիլաֆի վրայ, ասիկայ ինչպէս կարելի է, պայքարին հետ մեծ կապ ունին նաեւ այդ հոսանքները, ատենց հետ կամ ատենց դէմ է որ պիտի պայքարինք: Շատ լաւ բացատրեց Շահրիկեան էֆեն, որ մենք բարոյական մարմին մը ենք: Պատրիարքարան մը անհունապէս կրնայ բարձր ըլլալ քան տասը երեսփոխան: Պոլսոյ Ազգ. Ժողովը իր կազմով 100,000 ժողովուրդի եւ գաւառի մէկ մասին հաւաքովին է: Թուրքիոյ 2 միլիոն քուէին մէջ չկրնար վարիչ հեղինակաւոր դեր կատարել այս 100,000 քուէն, ամէն գաւառ իր ժողովներն ունի որ կը գործեն առանձինն ու անկախ, ինչպէս կաթողիկոսական ընտրութեան կը մասնակցին, իրենք ուղղակի պատգամաւոր զրկելով, Հոս ժողով կ'ընենք հայ դպրոցներու եւ կրօնական իրաւունքներ պաշտպանելու համար, կան իրաւունքներ պաշտպանելու համար, իրաւունք ունինք միայն շատ որոշ և ճշիրաւունք ունինք միայն շատ որոշ: Գուրու օրէնքները պաշտպանելու համար, դուրս օրէնքները պաշտպանելու համար, եթէ Ազգ. Ժողովը ընտրուած ըլլար այն այն ձեւով ինչ որ են սիեքները ուրիշ յայն ազգերու մէջ, հասկնալի էր, բայց այս ժողովը Թուրքիոյ Հայոց անգամ ներկայացուցիչը չէ: Քաղաքական կուսակցութիւնները կրնան այսօր յաղթական ըլլալ ու վաղը պարտուիլ, բանտին ծակերը մտնել, մինչդեռ Ազգ. Պատրիարքարանը կը մնայ, ու եթէ Պատրիարքարանը իր չեզոքութիւնը չպահէ, պիտի ենթարկուի զոքութիւնը չպահէ, պիտի ենթարկուի այն վտանգներուն, որոնց շարունակ են թակայ են քաղաքական կուսակցութիւնները: Օրինակի համար, Ռուսիոյ մէջ քաղաքական խնդիրներու ատեն կալուածներու գրաւումին առթիւ կուսակցու-

թիւններն էին որ գործեցին, էջմիածինը չմարտնչեցաւ խնդրին մէջ: Այսօր այդ պատճառով կուսակցականները բռնուեցան, կը դատուին բայց էջմիածին չդպան, ասիկայ թող լաւ օրինակ մը ըլլայ եւ Պատրիարքարանը թող չխառնուի քաղաքական պայքարներու, Օսմանեան այս կամ այն հոսանքին ենթարկուելու վտանգէն բարձր թող մնայ: Ոչ պարոններ, ոչ միայն այս ժողովը, նոյն իսկ Օսմ. Խորհրդարանը, չի կրնար խել այդ գործը կուսակցականներու ձեռքէն: Եւ արդէն իրաւունք ալ չունինք, որովհետեւ տեսանք որ նոյն իսկ կաթողիկոսական ընտրութեան ատեն զրանուեցան նոյն իսկ եկեղեցականներ, որոնք չի յարգեցին այս ժողովին փափաքը եւ գացին ուրիշ անձերու քուէ տուին:

Տ. ՀՄԱՅՆԱԿ Ս. ԴԻՄԱՔՍԵԱՆ. — Օսմանեան երկրին մէջ, հայ ազգ անուշով ժողովուրդ մը կայ, որուն տէր կ'ըլլայ ամէն առտուն կանուխ ելող անձ. մենք ոչ իթթիհատական, ոչ ալ իթիլաֆական ենք, այլ իբրեւ հայ ազգի անգամներ մէկ մարմին ենք, եկեղեցականով, աշխարհականով եւ կուսակցութիւններով, ուստի պէտք է աշխատինք եւ գործենք այդ ուղղութեամբ: Չորս տարուան փորձը մեզ յուսախափ ըրաւ, Յոյներն հաշիւով վիճակագրութեամբ կ'ապացուցանեն ու կը պնդեն թէ իրենք 6 միլիոն են, եւ այդ համեմատութեամբ երեսփոխան կը պահանջեն, մենք ինչ ունինք, ո՞ր է մեր մարդահամարը, մենք ամէն բանի մէջ բեկեալ ենք արդէն, ուրկէ՞ պիտի պահանջենք որ մենք այսքան միլիոն ենք եւ սաչափ երեսփոխան կ'ուզենք: Մենք գիտենք որ 2 ու կէս—երեք միլիոն ենք, բայց մեզի կ'ըսեն որ գուր 1,800,000 հոգի էք, մենք ալ գլուխ կը ծռենք, կը համակերպինք: Մեր նախորդ մէյուսները իրենց սահմանին մէջ եւ իրենց հաշիւներով կատարեցին պաշտօնին: Շահրիկեան էֆենտի մեզի Եւրոպական Խորհրդարանէն կը ձառէ, մենք ոչ Գերմանիոյ մէջ

ենք, ոչ Ծրանսայի եւ ոչ ալ Ամերիկայի, ամէնքդ ալ գիտէք թէ ինչ ճնշման տակ ենք, գաւառի մէջ գիտէք որ մեր ժողովուրդը ինչպէս քուէ կուտայ, ինչ ճնշումի տակ. մենք մէկ շարիկով ապրող ժողովուրդ ենք եւ հետեւաբար մեր զօրութիւնները մեր ոյժերուն մէջն է, ուստի ամփոփենք մեր ոյժերը եւ սշխատինք ու ինչ որ կարելի է մտածենք, կարենալ պահպանելու հայ ազգին հաստատուն իրաւունքները: Մենք իրաւունք ունինք 25 երեսփոխան ունենալու Խորհրդարանին մէջ եւ նոյն իսկ մեզի պէս եկեղեցականներ ալ կրնան ընտրուիլ անոնց մէջ:

Ա. ԳԱՍՊԱՐԵԱՆ ԷՑ. — Իմ կարծիքովս, կարելի չէ ընդունիլ որ Վարչութիւնը գործնական դեր մը ունենայ այս խնդրոյն մէջ: Քաղաքացիական իրաւունքի մը գործադրութեան խնդիրն է այս, հետեւաբար Վարչութեան նախաձեռնութիւնը կանոնական չեմ նկատեր այնպիսի պատճառներով, որոց վրայ դռնբաց նիստի մը մէջ խօսելն ալ շատ խոհական գործ մը չպիտի ըլլայ: Վարչութիւնը այս խնդրոյն համար այս կամ այն հրահրելով ալ չհզոք մնացած չըլլար: Ազգ. Ժողովը եթէ այսօր այս վիճաբանութեան հիման վրայ, պաշտօնական ձեւ մը տայ խնդրոյն, այս ալ օրինաւոր ձեւ մը չէ: Բայց որովհետեւ կարելի չէ նաեւ խնդիրը ձգել իր վիճակին մէջ, ուստի պէտք է հլից միջոց մը գտնել: Այստեղէն կազմուած մարմին մը, Պոլսէն ընտրուելով գաւառներուն վրայ հակակշիռ ի գործ դնելու պարագան քիչ մը երեւակայական կ'երեւայ ինձի: Գաւառները կան վարչական, պաշտօնական մարմիններ՝ որոնք բնականաբար խոհեմութիւն պէտք է ունենան չմիջամտելու գործին: Իսկ եթէ խնդիրը այստեղէն ընտրուելիք երեսփոխաններու կը վերաբերի, վարչութիւններ եւ մարմիններ առանց գործին մէջ մտնելու, կրնան խնդիրը իր վիճակին մէջ չթողուլ, հետեւաբար կը փափաքէի որ Թաղ. Խորհուրդները զբաղին և

որովհետեւ փորձը ցոյց տուաւ որ այդ նախաձեռնութեան ոգին չունին անոնք, իրրեւ միակ միջոց՝ պէտք կը տեսնեմ դառնալու 4 տարի առաջուան դրութեան, գումարելով ազգային երեսփոխաններէ անպաշտօն մարմին մը, որպէս զի պէտք եղած հրահանգները տայ եւ հսկէ անոնց գործադրութեան: Այս մարմինը կրնայ հրահրել նաեւ հայ հոռմէականները եւ հալ բողոքականները կամ կուսակցութիւնները եթէ պէտք տեսնէ՝ որպէս զի գործակցին իրեն, ես այս կ'առաջարկեմ իրրեւ միջոց գործելու:

Դ. ՏԷՐ ՄՈՎՍԷՍԵԱՆ ԷՑ. — Օսմանեան երեսփոխանական ընտրական խնդիրներու մասնակցութեան համար, ձեռք առնուած միջոցները տեղի տուին երկու կարծիքներու արտայայտութեան: Մէկ մասը ըսաւ որ Վարչութիւնը ուղղակի չի շահագրգռուի՝ այլ ընտրական պայքարը ազգին ներկայացուցիչը եղող այս Ժողովը վարէ: Ուրիշներ ալ ըսին որ խնդիրը յանձնուի Վարչութեան վերին հսկողութեան՝ թողով որ կուսակցութիւնները զբաղին անով: Այս ընտրութեան մասնակցելու խնդիրը այնպիսի իրաւունք մըն է որ, ընդհանուր օրէնքներով տրուած է բոլոր անհատներու, հետեւաբար այս տեսակէտները աչքի առջեւ ունենալով, Ազգ. Վարչութիւնը եկեր յանգեր է այնպիսի եզրակացութեան մը որ ամենէն ընդունելին եւ բանաւորն է: Վարչութիւնը կ'ըսէ թէ քաղաքացիական այս իրաւունքի գործադրութեան առթիւ՝ իր ձեռնպահութիւնը աւելի օգտակար կրնայ ըլլալ, որովհետեւ չկրնար պատասխանատուութիւն ստանձնել ազգին առջեւ, ու չգիտեր թէ որ քաղաքական կուսակցութիւնը պիտի յաղթանակէ ի վերջոյ, ահա այս պատճառաւ որոշեր է որ գործօն մասնակցութիւն մը չուենայ: Բայց միեւնոյն ատեն կ'ուզէ որ հսկելու իրաւունք մը ունենայ, այսինքն կ'ուզէ գիտնալ թէ ինչ անհատներ պիտի ըլլան

ազգին շահերը պաշտպանողները եւ անք ինչ տեսակ ըմբռնում ունին ազգային շահերու նկատմամբ: Ասիկայ տեսակ մը հակակշիռ կրնայ նկատուիլ, սակայն միակ միջին ճամբան է, որովհետեւ պիտի կրնան Պատրիարք եւ Վարչութիւն ապագայ իրողութիւններէ եւ կուսակցական պայքարներէ բարձր մնալ: Ես աւելի բացատրութիւն տալու հարկ չեմ տեսներ՝ սահմանադրական պարտականութեանց կիրառութեան մէջ աւելի բանաւոր ուղղութեան մը հետեւելու անկարելիութիւնը բացատրելու համար, ու պատասխանելով մասնաւորապէս Տօքթ. Թէրզեանի յաւակնոտ արտայայտութեանց որ այս ընտրական պայքարին մէջ Վարչութեան ձեռնպահութիւնը վտանգաւոր կը նկատէ, ես կը նկատեմ ատիկայ արդիւնք սխալ ըբռնումի մը: Ազգ. Վարչութեան ներկայ ընթացքը կը փրկէ զինքը ամէն ապագայ անյաշողութիւններէ եւ պատասխանատուութիւններէ: Թէրզեան էֆէնտի ըսաւ որ աւելի յարմար էր եթէ առանձին մարմին մը զբաղէր այս խնդրով, կարծեմ թէ եղածն ալ նոյնն է հիմայ աւելի հաստատ եւ օրինական կազմակերպութեամբ: Սահմանադրական աւելուքը այն ատեն ընտրուած էր, արդի խառն մարմինն ընտրութեան եղանակով, նուազ տարբերութեամբ մը, այսինքն հիմայ կ'անդամակցին այդ մարմինոյն քաղաքական եւ Ազգ. Ժողովի կուսակցութեանց եւ հայ յարանուանութեանց ներկայացուցիչներ: Չկողմները ոչ մէկ իրաւունք ունին մասնակցելու այս պայքարին, բանի որ իրենց սեփական կարծիքները չունին, այլ կրնան թելադրութիւններ ընել լոկ: Միայն կազմակերպուած մարմիններն են որ կրնան պայքար մղել եւ բանախոսներ որոշել ու յաջողցնել իրենց միջոցներով: Ուրիշն այս ջողցնել իրենց միջոցներէն կը հասկցուի որ Վարչութիւնը իր վերին հսկողութիւնը կը գործադրէ: Խօծասարեան էֆէնտի քիչ առաջ խօսեցաւ յոյներու մօտ եղած դի-

մուսներու մասին, բայց ինչպէս կ'երեւայ իր անդեկութիւնները ճիշդ կերպով չէ քաղած, ես կը հաւատամ թէ կառավարութիւնը ընդունած է Ազգ. Պատրիարքարանի գոյութիւնը եւ իրաւասութիւնը ու պիտի պաշտպանէ զայն ոչ թէ պիտի խզէ այդ կապը: Ես հոս պէտք չեմ տեսներ ցոյց տալու թէ ինչ միջոց ձեռք պիտի առնէ այդ մարմինը, նոյնպէս ուրիշ ազգերէ ալ օրինակ առնելու պէտքն ալ աւելորդ է, ամէն պարագայի մէջ ուղիղ կամ սխալ այդ յանձնաժողովն է որ պիտի առնէ իր քայլերը կամ ամէն պատասխանատուութիւն իր վրայ իր կազմակերպուած քաղաքական մարմին:

Մ. ՀԱՅԿՍՋԻՆ ԷՑ. — Ոչ այս Ժողովը ոչ ալ Վարչութիւնը յարմար չէ որ միջամտն այս խնդրոյն եւ պաշտօնական հանգամանք ստանձնեն ընտրական խնդրոյն մէջ: Հետեւաբար պէտք է որ դարձեալ միեւնոյն սահմանադրական ակումբը գումարուի եւ անոնք ալ իրենց զանազան ճիւղերը եւ մուրակները ունենան ու պայքարը ժողովուրդը ինքը մղէ: Ես աննպաստ կը նկատեմ մեր պաշտօնական մարմիններու համար երբ միջամտն այս խնդրոյն եւ այս պատճառաւ անակնկալներ ալ կրնան տեղի ունենալ, որոց պատճառաւ խնդիր է թէ ինչ դիրք կ'ունենան օրուան պետական իշխանութեան առջեւ: Փոխանակ խօսելու մարմաջէն բռնուելու, յիշենք յիմար եւ իմաստուն կուսանաց պատմութիւնը եւ ըստ այնմ յանձնենք գործը սահմանադրական մարմինոյն որ վարէ այս գործերը օրինաւորութեան սահմանին մէջ:

Հ. ԼԱՃԻԿԵԱՆ ԷՑ. — Կ'ուզէի քանի մը խօսքով պարզել կարծիքս այս խնդրոյն վրայ: Մենք ընտրական խնդիր կ'ըսենք ու կ'երթանք: Անցեալին մէջ բաւական փորձառութիւն ձեռք բերինք արդէն, թէ ամէն քաղաքացի ինչպէս կը գործէ, թէ ընտրութիւնները ինչպէս

տեղի կ'ունենան, եւ հետեւաբար ամէն անհատ կը գտայ այս ամէնը ու ըստ այնմ կը գործէ : Պատրիարքարանը ինքզինքը չէզոք հռչակելով ինչ ըրած պիտի ըլլայ, սա միայն որ ուղղակի կերպով հայութեան աթոռները պիտի շատնան Երեսփոխանական Ժողովոյ մէջ, ինչ կերպով, սա կերպով որ բնականաբար անոնք միայն պիտի կրնան ուղղեցոյց ըլլալ, որոնք որ կրնան գործել՝ եւ այս կերպով ապագայի ըսի ըսաներու առիթ չպիտի տրուի, հետեւաբար ազգը ներկայացնող անձեր, լաւագոյն պայմաններով ընտրուած ըլլալով, իրենք պէտք է ընեն ինչ որ հարկ է այս նպատակին յաջողութեան համար : Հայկ էֆ. Խօճասարեան Յոյները օրինակ բերաւ մեզի. անոնք տարբեր կերպով կը վարուին եւ շատ միջոցներու կը գիմեն, մենք պէտք է թողունք այս խնդիրը քաղաքական կուսակցութեանց, որպէս զի անոնք վարեն այս ընտրութեան գործը, ըստ իս այս է լաւագոյն միջոցը :

ՆԵՐՍԷՍ ՕԶԱՆԵՍՆ ԷՖ. — Վարչութիւնը չեզոք հռչակած է ինքզինքը : Ես խօսեմ քայլ մը կը նկատեմ այս ձեռնարկը, իսկ երկրին մէջ գործող քաղաքական կուսակցութիւններէ մէկուն յարելու քաղաքականութիւնը վնասակար կը նկատեմ մեր շահերուն : Ըտեւեցաւ նաեւ որ կառավարութիւնը Յունաց Պատրիարքարանին կարեւորութիւն կուտայ մինչդեռ նոյն կարեւորութիւնը չտար մեր Պատրիարքարանին : Ամէնքս ալ գիտենք սակայն որ մեր եւ Յունաց Պատրիարքարանի դիրքը բոլորովին տարբեր են իրարմէ, օրինակի համար տեղեր կան ուր յոյն ժողովրդեան ընդհանուր ազգաբնակչութեան հետ համեմատութիւնը 100ին 80 է, մինչդեռ մեր համեմատութիւնը 100ին 20 է եւ այս գիտակցութեամբ էր արդէն երբ Պուշօ էֆ կ'ըսէր որ եթէ զիս մէկ դռնէն վռնտէք, ես միւս դռնէն ներս պիտի մտնեմ : Հետեւաբար ինչ կը մնայ

ընել, աշխատիլ որ իւրաքանչիւր խմբակցութեան, կազմակերպութեան եւ յարանուանութեան ներկայացուցիչներէ կազմուած մարմնոյ մը միջոցաւ վարենք ընտրական պայքարը : Բայց որչափ շատ ըլլան այս ներկայացուցիչները, այնչափ իւրար չպիտի հասկնանք, հետեւաբար կական հոգի կը բաւէ : Գանք քաղաքական կուսակցութեանց, մենք չենք կրնար անոնք ընել գուրս նետել մեր մէջէն բայց եւ այնպէս անոնք ալ յանուն ազգին բանակցելու բնաւ իրաւունք չունին՝ արդէն կուսակցութիւն կուսակցութեան հետ կը բանակցի եւ ասկէ կարելի չէ հետեցնել թէ յանուն ազգին կը գործեն, իսկ կառավարութեան դուրս գանուող Իթթիհատական մը, օրինակի համար՝ այդ պաշտօնին մէջ կուսակցական գործիչ է : Կուսակցութիւնը տարբեր է քաղաքական կազմակերպութեանէն, ու ամէնքս ալ կը խոստովանինք քաղաքական կազմակերպութեանց դերը : հետեւաբար այս ընտրական գործին մէջ ալ պէտք ունինք քաղաքական կազմակերպութեանց, որոնք չեմ կարծիր որ ազգային շահերը նկատի չառնեն : Մենք առ առաւելն Պուշոյ ընտրութեան համար կրնանք բանակցել ու համաձայնիլ ու եւ է կուսակցութեան հետ, իսկ գաւառը մեզմէ հրահանգ չսպասեր, անոնք ապուշ չեն ու ի հարկին մեզի դաս ալ կրնան տալ : Կ'աղաչեմ որ այս խնդիրը երկար բարակ չծեծուի ու ազգին ամէն տարբերը միանալով ազգին բաղձանքները գլուխ հանենք :

Մ. ՆԱԹԱՆԵՍՆ ԷՖ. — Վաւան Էֆ. իր խօսքերուն մէջ կարգ մը յայտնութիւններ ըրաւ : Ասոնցմէ մէկը այն էր որ կուսակցութիւնները այսօր յաղթող կ'ըլլան վաղը կը պարտուին ու շղթայի կը զարնուին : Ուրեմն հոս չվիճարանինք այս խնդրոյն վրայ այլ ամէնքը մէկէն desavouer ընենք : Իսկ եթէ պիտի մտածուի ապահով ճամբու մը վրայ, այդ ճամբան ալ այն է որ եթէ հետեւինք մէկ

կուսակցութեան, կը վախցուի որ օր մը անոր իշխույթը միւս կուսակցութիւնը վրէժ առնէ, հետեւաբար փոխանակ հետեւելու այսպիսի վտանգաւոր ուղղութեան մը, աւելի լաւ կ'ըլլայ անշուշտ որ Զ—Ձուկէս միլիոն հայութեան թիւին համապատասխան երեսփոխաններ ունենալու աշխատուի՝ երեսփոխանական, վարչական ժողովներով, առանց յակելու Իթթիհատի կամ Իթիլաֆի, այսինքն մէկ կամ միւս կողմ : Ես այս կերպով աշխատելուն մէջ ոչ միայն ու եւ է վտանգ չեմ տեսներ, այլ եւ աւելի ապահովութիւն ու ազգին քուէով ընտրուած երեսփոխաններ անուանելու կարելիութիւն :

ԱՏԵՆ. ԷՖ. — Ատենական գործողութեանց համար սահմանեալ ժամանակը անցաւ...

Ա. ԱԼՊՕՅԱՃԵՍՆ ԷՖ. — Եթէ օրակարգ պիտի անցնի խնդիրը այն ատեն կը վիճարանինք, այսօր այսչափը բաւական է :

ՁԱՅՆԵՐ. — Այո, այո :

ԱՏԵՆ. ԷՖ. — Ուրեմն այս խնդրոյ մասին ներկայացուած բանաձեւերը հետըզհետէ կարդանք :

(Ատենազպիր էֆ. կարդաց հետեւեալ բանաձեւերը).

Բ Ա Ն Ա Ձ Ե Ի

Ազգային Ժողովը հաւանութիւն յայտնելով Վարչութեան՝ որ որոշած է պաշտօնապէս չմիջամտել Օսմանեան Խորհրդարանի հայ մէկուսներու ընտրական պայքարին :

Նոյնպէս հաւանութիւն յայտնելով այն անպաշտօն նախաձեռնութեան, որով հրաւեր ուղղած էր զանազան քաղաքական կուսակցութեանց ներկայացուցիչներուն,

ինչպէս նաեւ հայ կաթողիկէ եւ բողոքական ազգայիններու, ընտրական յանձնախումբ մը կազմելու :

Փափաք կը յայտնէ որ Վարչութիւնը այլեւս իր դերը լրացած համարելով, ըստ իր որոշման, բոլորովին չէզոք մնայ Օսմանեան Խորհրդարանի ընտրութեանց մէջ եւ անոնց հոգը թողու վերոյիշեալ ճամբունոյն :

Երուանդ Օսեան

Ազգային Ժողովը լսելով Օսմ. Խորհրդարանի համար Հայ Երեսփոխաններ ընտրելու խնդրոյն վրայ եղած վիճարանութիւնները, կը յայտարարէ թէ ինքը կը փափաքի որ Պատրիարքարանը եւ Ազգ. Վարչութիւնը իրենց բոլոր ուժով աշխատին Հայոց թուոյն ճիշդ համապատասխան չափով Հայ Երեսփոխան ընտրել տալու մասին հարկ եղածն ընել : Իսկ գանտիտաներու մասին ոյժ տալ բոլորովին չէզոք անձերու, որպէս զի մէկ կամ միւս կուսակցութեան յաղթած ատենը ազգային շահերը չվտանգուին :

Մարկոս Նարանեան

Ժողովս ինկատ անելով խնդրոյն զուտ քաղաքացիական հանգամանքը, կը յանձնարարէ հետեւիլ 1908ի ընտրութեանց առթիւ ընդունուած դրութեան :

Ազգ. Երեսփոխանք

Պ. Փափազեան Ա. Յ. Գասպարեան

Ժողովը լսելով Օսմ. Երեսփոխանախոսակցայ ընտրութեանց մասին Վարչութեան տուած բացատրութիւնները, կատարելապէս կը հաւանի վարչական տնօրինութեանց եւ կը հրաւիրէ Վարչութիւնը շարունակել իր վերին հսկողութիւնը :

Ս. Սուրբ

տեղի կ'ունենան, եւ հետեւաբար ամէն անհատ կը զգայ այս ամէնը ու ըստ այնմ կը գործէ : Պատրիարքարանը ինքզինքը չէզոք հուշակերտով ի՞նչ ըրած պիտի ըլլայ, սա միայն որ ուղղակի կերպով հայու թեան ամբողջը պիտի շատնան Երեսփոխանական ժողովոյ մէջ, ի՞նչ կերպով, սա կերպով որ բնականաբար անոնք միայն պիտի կրնան ուղղեցոյց ըլլալ, որոնք որ կրնան գործել՝ եւ այս կերպով ապագայի ըսի ըսաններու ասիթ չպիտի տրուի, հետեւաբար ազգը ներկայացնող անձեր, լաւագոյն պայմաններով ընտրուած ըլլալով, իրենք պէտք է ընեն ինչ որ հարկ է այս նպատակին յաջողութեան համար : Հայկ էֆ. Սօճասարեան Յոյները օրինակ բերաւ մեզի. անոնք տարբեր կերպով կը վարուին եւ շատ միջոցներու կը գիմեն, մենք պէտք է թողունք այս խնդիրը քաղաքական կուսակցութեանց, որպէս զի անոնք վարեն այս ընտրութեան գործը, ըստ իս այս է լաւագոյն միջոցը :

ՆԵՐՍԷՍ ՕՀԱՆԵԱՆ ԷՖ. — Վարչութիւնը չեզոք հուշակած է ինքզինքը : Ես խոհեմ քայլ մը կը նկատեմ այս ձեռնարկը, իսկ երկրին մէջ գործող քաղաքական կուսակցութիւններէ մէկուն յարելու քաղաքականութիւնը վնասակար կը նկատեմ մեր շահերուն : Ըստեցաւ նաեւ որ կառավարութիւնը Յունաց Պատրիարքարանին կարեւորութիւն կուտայ մինչդեռ նոյն կարեւորութիւնը չտար մեր Պատրիարքարանին : Ամէնքս ալ գիտենք սակայն որ մեր եւ Յունաց Պատրիարքարանի զիրքը բոլորովին տարբեր են իրարմէ, օրինակի համար տեղեր կան ուր յոյն ժողովրդեան ընդհանուր ազգաբնակչութեան հետ համեմատութիւնը 100ին 80 է, մինչդեռ մեր համեմատութիւնը 100ին 20 է եւ այս գիտակցութեամբ էր արդէն երբ Պուչօ էֆ կ'ըսէր որ եթէ զիս մէկ դռնէն վռնակէք, ես միւս դռնէն ներս պիտի մտնեմ : Հետեւաբար ի՞նչ կը մնայ

ընել, աշխատիլ որ իւրաքանչիւր խմբակցութեան, կազմակերպութեան եւ յարանուանութեան ներկայացուցիչներէ կազմուած մարմնոյ մը միջոցաւ վարենք լնտրական պայքարը : Բայց որչափ շատ ըլլան այս ներկայացուցիչները, այնչափ իրար չպիտի հասկնանք, հետեւաբար հսկան հոգի կը բաւէ : Գանք քաղաքական կուսակցութեանց, մենք չենք կրնար անոնք բռնել գուրս նեռել մեր մէջէն բայց եւ այնպէս անոնք ալ յանուն ազգին բանակցելու բնաւ իրաւունք չունին՝ արդէն կուսակցութիւն կուսակցութեան հետ կը բանակցի եւ ասկէ կ'արելի չէ հետեւցնել թէ յանուն ազգին կը գործեն, իսկ կառավարութեան գլուխ գանուող Իթթիհատական մը, օրինակի համար՝ այդ պաշտօնին մէջ կուսակցական գործիչ է : Կուսակցութիւնը տարբեր է քաղաքական կազմակերպութիւնէն, ու ամէնքս ալ կը խոստովանինք քաղաքական կազմակերպութեանց դերը : հետեւաբար այս ընտրական գործին մէջ ալ պէտք ունինք քաղաքական կազմակերպութեանց, որոնք չեմ կարծեր որ ազգային շահերը նկատի չառնեն : Մենք առ առաւելն Պոլսոյ ընտրութեան համար կրնանք բանակցիլ ու համաձայնիլ ո եւ է կուսակցութեան հետ, իսկ գաւառը մեզմէ հրահանգ չսպասեր, անոնք ազուշ չեն ու ի հարկին մեզի դաս ալ կրնան տալ : Կ'աղաչեմ որ այս խնդիրը երկար բարակ չծեծուի ու ազգին ամէն տարրերը միանալով ազգին բաղձանքները գլուխ հանենք :

Մ. ՆԱԹԱՆԵԱՆ ԷՖ. — Վաւման էֆ. իր խօսքերուն մէջ կարգ մը յայտնութիւններ ըրաւ : Ասոնցմէ մէկը այն էր որ կուսակցութիւնները այսօր յաղթող կ'ըլլան վաղը կը պարտուին ու շղթայի կը զարնուին : Ուրեմն հոս չվիճարանինք այս խնդրոյն վրայ այլ ամէնքը մէկէն desavouer ընենք : Իսկ եթէ պիտի մտածուի սպահով ճամբու մը վրայ, այդ ճամբան ալ այն է որ եթէ հետեւինք մէկ

կուսակցութեան, կը վախցուի որ օր մը անոր ինչալովը միւս կուսակցութիւնը վրէժ առնէ, հետեւաբար փոխանակ հետեւելու այսպիսի վտանգաւոր ուղղութեան մը, աւելի լաւ կ'ըլլայ անշուշտ որ 2—3ուկէս միլիոն հայութեան թիւին համապատասխան երեսփոխաններ ունենալու աշխատուի՝ երեսփոխանական, վարչական ժողովներով, առանց յակելու Իթթիհատի կամ Իթիլաֆի, այսինքն մէկ կամ միւս կողմ : Ես այս կերպով աշխատելուն մէջ ոչ միայն ո եւ է վտանգ չեմ տեսներ, այլ եւ աւելի ապահովութիւն ու ազգին քուէով ընտրուած երեսփոխաններ անուանելու կարելիութիւն :

ԱՏԵՆ. ԷՖ. — Ատենական գործողութեանց համար սահմանեալ ժամանակը անցաւ...

Ա. ԱԼՊՅԱՆՆԵԱՆ ԷՖ. — Եթէ օրակարգ պիտի անցնի խնդիրը այն ատեն կը վիճարանինք, այսօր այսչափը բաւական է :

ՉԱՅՆԵՐ. — Այո, այո :

ԱՏԵՆ. ԷՖ. — Ուրեմն այս խնդրոյ մասին ներկայացուած բանաձեւները հետքը հետէ կարդանք :

(Ատենադպիր էֆ. կարդաց հետեւեալ բանաձեւները).

Բ Ա Ն Ա Չ Ե Ի

Ազգային ժողովը հաւանութիւն յայտնելով Վարչութեան՝ որ որոշած է պաշտօնապէս չմիջամտել Օսմանեան Խորհրդարանի հայ մէկուսներու ընտրական պայքարին :

Նոյնպէս հաւանութիւն յայտնելով այն անպաշտօն նախաձեռնութեան, որով հրաւեր ուղղած էր զանազան քաղաքական կուսակցութեանց ներկայացուցիչներուն,

ինչպէս նաեւ հայ կաթողիկե եւ բողոքական ազգայիններու, ընտրական յանձնախումբ մը կազմելու :

Փափաք կը յայտնէ որ Վարչութիւնը այլեւս իր դերը լրացած համարելով, ըստ իր որոշման, բոլորովին չէզոք մնայ Օսմանեան Խորհրդարանի ընտրութեանց մէջ եւ անոնց հոգը թողու վերոյիշեալ ժամանոյն :

Մուանդ Օսեան

Ազգային ժողովը լսելով Օսմ. Խորհրդարանի համար Հայ Երեսփոխաններ ընտրելու խնդրոյն վրայ եղած վիճարանութիւնները, կը յայտարարէ թէ ինքը կը փափաքի որ Պատրիարքարանը եւ Ազգ. Վարչութիւնը իրենց բոլոր ուժով աշխատին Հայոց թուոյն ճիշդ համապատասխան չափով Հայ Երեսփոխան ընտրել տալու մասին հարկ եղածն ընել : Իսկ գանտիտաներու մասին ոյժ տալ բոլորովին չէզոք անձերու, որպէս զի մէկ կամ միւս կուսակցութեան յաղթած ատենը ազգային շահերը չվտանգուին :

Մարկոս Նաբանեան

Ժողովս ինկատ առնելով խնդրոյն զուտ քաղաքացիական հանգամանքը, կը յանձնարարէ հետեւիլ 1908ի ընտրութեանց առթիւ ընդունուած դրութեան :

Ազգ. Երեսփոխանք

Պ. Փափազեան Ա. Յ. Գասպարեան

Ժողովը լսելով Օսմ. Երեսփոխանախոսաշիկայ ընտրութեանց մասին Վարչութեան տուած բացատրութիւնները, կատարելապէս կը հաւանի վարչական տնօրինութեանց եւ կը հրաւիրէ Վարչութիւնը շարունակել իր վերին հսկողութիւնը :

Ս. Սուլիմ

Ժողովը լսելով Վարչութեան տեղեկատուութիւնը յետ երկար վիճարանութեան, Երեսփոխանական ընտրութեան առթիւ ո եւ է որոշում կամ ձեռնարկ իր իրաւասութիւնէն դուրս նկատելով, կ'անցնի իր օրակարգին :

Ս. Մ. Քեաթիպեան Ա. Վռամեան

ԱՏԵՆ. ԷՖ. — Բանաձեւերը մէկէ աւելի ըլլալով. անոնց վրայ համաձայնելու համար 5 վայրկեանի դադար մը կուտանք :

(Դադարէն յետոյ)

ԱՏԵՆ. ԷՖ. — Բանաձեւերը անգամ մըն ալ կը կարգանք ու կը քուէարկենք, բայց փափաքելի է գիտնալ թէ Վարչութիւնը ասոնցմէ որո՞ւ նախապատուութիւն կուտայ :

Տ. ԵՐԿԱՆԵԱՆ ԷՖ. — Քեաթիպեան եւ Վռամեան էֆէնտիներու բանաձեւին նախապատուութիւն կուտանք, եւ կը փափաքինք որ նախ անիկայ քուէարկուի :

ՀԱՅԿ ԽՕՃԱՍՍՐԵԱՆ ԷՖ. — Այս մասին Վարչութեան կարծիքը հարցնելու հարկ չկայ :

Ա. ՎՌԱՄԵԱՆ ԷՖ. — Ընդհակառակը, ասիկայ այնքան պատասխանատու գործ մըն է որ Վարչութեան իրաւունքն է պնդել ո եւ է բանաձեւի վրայ եւ մերժուելու պարագային հրաժարիլ :

Տ. ԵՐԿԱՆԵԱՆ ԷՖ. — Սուին էֆ.ի բանաձեւը ընդունելի կ'ըլլար Վարչութեան, եթէ վերին հսկողի դեր չի տար մեզի, այդ գործը չընդունիր Վարչու-

թիւնը, հետեւաբար կը մերժէ այդ բանաձեւը :

(Ատենապետ էֆ. մի առ մի քուէի դնելով բանաձեւերը Վռամեան էֆ.ի բանաձեւը մերժուեցաւ 17ի դէմ 22 քուէով, Գասպարեան—Փափազեան էֆ.ներու բանաձեւը 3 քուէ, Նաթանեան էֆ.ի բանաձեւը 1 քուէ, Օտեան էֆ.ի բանաձեւը 7 քուէ, Արամեանց էֆ.ի բանաձեւը 1 քուէ ստացան, իսկ Սուին էֆ.ի բանաձեւը ընդունուեցաւ 13ի դէմ 23 քուէով) :

Ա. ՎՌԱՄԵԱՆ ԷՖ. — Այս բանաձեւը ընդունուելով հանդերձ, կը պնդեմ որ Ազգ. Սահմանադրութենէն եւ այս ժողովին իրաւասութիւնէն դուրս է միջամտել ընտրական պայքարին ո եւ է կերպով :

ԶԱՅՆԵՐ. — Կը բողոքենք, ժողովին քուէարկութեան դէմ իրաւունք չունի առարկութիւն ընելու :

ԱՏԵՆ. ԷՖ. — Ժողովը կը բողոքէ և ես իրաւացի կը գտնեմ այդ բողոքը ու զձեզ ի կարգ կը հրաւիրեմ Վռամեան էֆ. որ կ'ըսէք թէ Սահմանադրութենէն դուրս է միջամտել այս խնդրոյն : Ուրեմն ժողովը ընդունեց Սուին էֆ.ի բանաձեւը :

Լ. ՍԵՂՈՍԵԱՆ ԷՖ. — Ես կ'ընդգծեմ որ Վարչութիւնը մերժեց այդ բանաձեւը ուրեմն ծանր կացութիւն մը ստեղծուեցաւ :

ԶԱՅՆԵՐ. — Իրենց գիտնալիք դործն է :

(Ատենապետ փակուեցաւ ժամը 5ուկէսին) :

Ատենապետ Ա. ՎՌԱՄԵԱՆ
Վ. ԹԷՔԷՆԱՆ

Ատենապետ Մ. ԱԶԱՐԵԱՆ

